

# ՊԱՏՄԱԿԱՆ

## «ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ԲԱՂԴԱՏԻ»

Իսկ ի գալուտեան ուստայ Նաղարի, նոյն իսկ ի բնէ, ջերմեռանութ[դ] ազօթասէր զոլով, եւ նշմարեալ եւս զի աստանօր յատկացեալ Հայոց եկեղեցի եւ մատակարար քահանայ չգորոյն աղաղաւ, ուստի եւ սայ եւս անձարացեալ եւ ընդ նախաղոյն պանա[դ]խանելոցն անզոյս Հայոց Համակցարար զիմել առ փափագաւանիցն անդ, որ էր Կոկ Նաղարեան Եկեղեցին եւ իրրի եմուս առ նոցայ եւ Ելին ընդ առաջ նորին սիրով ընկալեալ մեծարելով փաղաքչին նմայ յոյժ, քանզի թէւ յայնմ դարոյն տատանեալ եւ ի տառապելութեան վիճակի էին նոքայ ըստ մարմնաւորի, սակայն ըստ Հոգեւորի արթուն որպէս ցին ցանցորդի ակնարկեալ սպասէին առ սակա որտոյն միւոյ, ուստի եւ զնորին վահմութիւն զիգելով տառեւ սկսեցին կեզծ սիրով փաղաքչելով մտերմանալ ընդ նմայ, առ վասնզի պաշտպանիլ արկածիցն տէրութենէ եւ արդիւնաւորի ի նըմանէ, նայեւ զագունամիտ արդարն զայն ոչ ինայեր ինքնարոյս բարուքն ի նոցանէ եւ Հանասպար անոթար յաճախէր շահեւ զօէր եւ զայցելութիւն նոցին, ըստ այնմ եւ ի վիճակի կառավարութեան նոցին փաղըրին յոյժ յարգանօք մեծարէր ուստայ Նաղարին, երրեմն փափագաւելուաւ, Համբարք եւ այլ ջնջին իրօք զրաւէր զոէր յարգաւթեան նորին եւ բարեպաշտն զայն եւս փոխաղաք նորին թողեալ զիւր արտաքին պաշտովանելն, ի վերայ ալսր յամենայնի թանգաղին թիրմաշալ եւ պատուական ձի եւ յասուկ եւս ընդ ոսկով ժամւոց ընձեռել եւ այլ ոչ սակաւ սերս սիրով յաճախելով մշտնջենական զայցելութիւն նոցին, Հուսկ յատոյ ի սերս մտերմութենէ անտի շարժելեաց զիթ փաթրւոյ եւ բորբոքաց զիածատիչ թոյնն նորին կարծելով մի ոմն ի խածամուժ շրայրից անտի իցէ, ուստի եւ կազմեաց զցանցս իւր ոչ զապելով ինքեան, որպէս իրրեւ զի սիրելով զնայ և սկսեաց նենդախոչոչն Հնարիւք, քարոզելով Հըրաւէր առնել առ զբարեպաշտն ի լուսաւորչական զաւանութենէ Հրաժարի եւ զոման Հայր(ա)պետաց Հայհոյել եւ դարձուսցէ առ զաւանդութիւն փափ(ա)-կ(ա)նի եւ ըստ այնմ բանի իրրեւ զոր յուաւ Հոգեհանձարն վրդովեալ իսկոյն, եւ բնդակից Համակցեալ սոկաւթիւ ընդ մերաղնեօք, մերժեալ Հրաժարեցան ի նոցանէ եւ ի ցեկեղեւոյ աղօթից մեկուսացեալ եւ Հատին միանզամայն բղուէր եւ դժտերմութիւն ի միջոյ, եւ Եղեւ ատելութիւն սաստիկ յոյժ, ուստի եւ զցանց արկու փաղըրին զայն ընդ որ խրսխացեալ եւ յիէ զօմն ի զպրաց իւրոց առ ուստայ Նաղարն ցամամբ յոյժ, եւ պահանջէ ի նմանէ զիւր ընծայեալ սրնուսի իրացն: առ ի յետ սատ' այ եւ զինի յետ վարժան իրաց բորբոքեցաւ որպէս Հնոցի զագութիւն Հակառակութեան, եւ առ յապայ ուստայ Նաղարն եւս նշմարեալ իրրեւ եսիս անկարդ վարս նորին, անրնդմիջապէս նոյն ինքն եւս սուաքէ ի մի զոմն պաշտօնէից իւր նոյնպէս եւ անարգարար զձնեալ պարզեւորն իւր եւս ի բաց պահանջելով յետ սոտացեալ եւ առանցեալ(?) մերժի ի նոցանէ մինչ ի սպաս:

Իսկ արդ ունկնդիր լեռուք, եւ աեսէք դրարեպաշտ Նաղարի եւ զմե-

բաղնեայց բարեբազութենէ զոր օժանդակութեամբ սրբոյ Աստուածածնի և ի սրբնչելութենէ նորին, որպիսի արգասիք բարեաց ձնանելոց է ի ցամանէ նորին ցանցարկուի, և կամ որում աստիճանի դադարելոց է զնպասակ նորին խրժանացելոյն :

Եւ ընդ աւուրսն ընդ այնմիկ էին եւս բնակիչք աստանօր ոմանք զերափափաղաւանից, բուն նեստորակամն ազգէ առ այդք բնակեալ, որում հանդունակ ըստ վիճակի հայոց թարց եկեղեցւոյ եւ մատուկաբարութեան քահանայից կարօտ, վասն որոյ ճարահատեալ հոգատակէին առ նոցայ եւ զարաւանդէլով միսինորայից՝ մասն ըստ մեծի առ ընդ միարան հնագանդէին եկեղեցւոյն Հոռմայ եւ ոմանք ոչ. արդ սակայն մի ոմն ընդդէմ ապաստամբեալ ի նոցունց զայրացեալ ի պարաւանդութենէ փագրոյն, վիրաւսրեալ յայժ, եւ յիշեալ այրն զայն եւս յորոց նոցին փափաղաւանից ներքին ազգային զալտնի գործ եւ խորհրդոց, մասնիկն հմուտ զոլոյ եւ առ ի քննախմբութենէ փագրոյն խոժորեալ և ըստ այնմ ազգաւու, ընդ ոստեալ անդրէն ել և եկն առ ուստայ Նազարն բարեկամաբար բացատրել բանն ընդ առաջ նորայ ընդ ամենայն պարագայիւք զորպիսութիւն փաղեմի առարկէլ առ նայ եւ զրգեալ թէլագրիւմի ասէը նմայ.

«Ո՞վ հայկազինք, ո՞ւր էք, ընդէ՞ր, մինչեւ յերբ նհջէք, արդ արիք յոտն կացէք, քաջալերացարուք եւ տիրեցէք զի ձեզդ է եկեղեցին զայն, որում ի ընէ անտի ձեզդ է ժոռանդութիւն նորին, եւ ըստ անուան ձեր է կառուցեալ, եւ զնախնի կառուցիչն զայն եւս Կոկ Նազար յորչորջեալ, հանդունակ ըստ անուան քոյ է տպաւորագոյն յարմարեալ, եւ զարքունական հրովարտակն եւս կայ ըստ անուան քոյ եւ ըստ ազգի ձերում եւ որում է այժմ ի զարտկի Հայոց, այսինքն՝ Գհաւուրլէր Թէփիկսի կոչեցելույն, եւ ի բնակութեան տանն խօջայ թէնուշ ազգէ նեստորականի եւ ի զոդ պատուհանի այն ինչ տեղի որմոյն ծեփեալ կայ աներեւութարար»։ Եւ աւետառու բարեկամն զայն, անդագար յեսանելով յորդորէր նմայ եւ նա ոչ երբէք հաւատայր նախ, եւ ոչ վստահիր անսաւ նմայ եւ անստուգութեան յահէ եւ զապազայի անպատուութենէ նորին երկնչէր, եւ զյորդորի բարեկամն զայն առաւել եւս, հետեւար անընդհատ երդմամբ հետ ընդ հետ յորդորանոք նորին սակաւ ինչ ժամանացեալ, ըստ այնմ յաւուր միում, առ Աստուած ապաւինելով քաջալերեալ եւ մատուցեալ զնաց առ կուսակալին պատմելով, խնդրեաց եւ էառ ընդ իւր ի րդեշիք արս երկու ի գորականաց եւ փլուզիք մի ընդ իւր իրբեւ եկն եւ եհաս յանկարծակի սպրգեալ եմուտ առ տունն թէնուշի, եւ որոնեալ եղիտ զնոյն նշանաւորեալ որմն եւ փլուզանելով զպատուհանն եւ զտու ի յանզանոր ընդ ի զոդ տիպոյն պարունակեալ ուկելով հրովարտակ մի, որում մեծաւ ցրնծութեամբ կրկեալ անդուսաւ եւ փութանակի տարաւ առ յատեան ի սպաս կուսակալ փաշային, եւ փաշայն ի վեր ընդուսուեալ, համբուրելով պհրովարտակն եւ ետ ցատենապիրն ընթերցաւ, եւ էր նիւթ բանին գրեալ. «Թէքէնդքէ, Կոկ Նազար մահէսի, մաքմար օլայ օնտայ Մէյրէմ Անայ յօմինէ էրմէնիւէր քիւիսի»։ Եւ ի յայնմ զայրկենոյն, ժրաշան Նազարն սատացեալ զհրովարտակն փութանակի եւ Հրամանաւն տէրութեան, ար(ա)մբուկով զաւագակ փափաղաւանն եւ տիբաստեցին եկեղեցին Հայկազենքն փառաւորապէս, սակայն ոչ ձրիապէս, թողեալ զապազայի վնասուցն ի բաց, զոր հորկ վարկանեալ շարունակ հետզհետէ ենթազերեմ առ սակս զգացման բարեմիտ մերազնեաց զանրութեի խիթ նոցին :

Եւ ապայ յանդգունքն չհանդուրժեալ, կաշառելով հասարակաց տէրութեան անհատից եւ բնծայիւր զիմէին առ բգեշնին, զի վերստին տիրեսցին

զեկեղեցին, եւ ոչ յանձն առնոյր բգեշխն զընծայս իւրենց առ ի պատռոյն հըրովարուակի երկնչելով, արտաքս վանիւր զնոսայ: Եւ ի լսել ուսուայ Նազարի, աւադելով վադյարակի ընթերցեալ մատեւու առ բգեշխին, Համոզելով յորդորեաց նոմայ, յայնժամ տեղի էտ ընկանուլ զնծայն ի նոցանէ: Եւ Նազարին եւս բանալին եւելթ թարց հրովարտակն եկեղեցւոյ միայն յանձն եաց առ ի ձեռն փաշայի, Եւ զփառայն ընկալեալ զընծարան եւ ետ բանալին առ նոցայ ըսկ միայն, Եւ նորայ եւս ժուտեալ ուրախացան:

Եւ զկնի սակաւ ժամանակի ի վայելման նոցին, դարձեալ ել ուսուայ Նազարին ընդ Հանրութեամբ մերում, առեալ ընդ իւր զարքունի հրովարտակն, զիմեաց առ յատեան փաշայի, Եւ զօրութեամբ նորին հրովարտակի յետ կըրեկին պահանջելով զեկեղեցին վերստին տիրացաւ. որպէսզի նորայ քանիցս անդամ, մեծ զումարիւք կաշառելով, մինչեւ ի յնտին թշուառութեան ներքս անկեալ մինչեւ անդամ զիւրեանց զերգաստանաց օֆոց Հանդերձն վաճառեալ հոդ եւ մոխիր լաւ, առ ընդ ոգորմելի վիճակի հասեալ աղքատացան: Եւ զկնի յամենայնի մերադնեայքն օժանդակութեամբ սրբոյ Աստուածածնի եւ քաջանակն նորին հոդեսէր Նազարի, Եւ զօրութեամբ հրովարտակի, ի թւոյն 1167 (1718) երրորդոյն Հայոց, որում վայելացաք ընդ մեծաւ ուրախութեամբ, Եւ անմիջապէս քահանայք բերեալ վայելէաք մինչ ցարդ, որոյ յիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի ընդ համայն մասնակցօքն ամէն:

Եւ առ ապայ զկնի անցից զիւտոյ Համբաւն եկեղեցւոյ տարածեալ եւ զձայնն աւետեաց Եհաս առ յաթոռն սրբոյ իջմիածնի, եւ որպէս Ե զարոյն ընդ ոյնմ կարգադրեալ կայր, ժամանակ առ ընդ ժամանակի յաթոռոց առ Հնդկաստան առ սակա նուիրակութեան ժողովարար ևսիսկոպոսք երթային, յորոց ընդ միջնորդութեամբ եպիսկոպոսացն միոյ, ի զանձէ աթոռոյն իջմիածնէ, ի թւոյն 1200 (1751) երրորդոյն Հայոց ընդ Հայրապետական օրհնութեան կոնտակաւ Հանգերձ, չորեք անդին պատռուական, սրբոց մասանցն նշխարաց, ընդ ի զոդ ութնանկիւնի սպիտակ մարմարօնեայ քարք արկղւոյն փոքրիկի, Եւ ի նմայ պարունակեալ ընդ խնկօք անուշիւք, զուուրբ մասունքն ընծայ մտառցեալ բերին առ ի սէր նոր ընծայ Հարսին Քրիստոսի սուրբ եկեղեցւոյն մերոյ Աստուածածնի: Եւ էր ի մերայ արկղւոյն քանդաղործ զծազրաւ բատ անուան նոցին սրբոց վկայարանաւ ապացուցեալ այսպէս. այսինքն մասն սրբոյն խնդրակատար Յովհաննու Կարապետի եւ սրբոյն Աթանազինեայ ևսիսկոպոսի, մասն սրբոյն Գէորգայ քաջայալթ զօրամարին եւ մասն սրբոյն Կիրակոսի որդոյն Օղևայի, զոր ընդ փրկչական 1112 թուականաւ արկղոյն սրբոց նշխարքն նոցին պարունակեալ էին սուրբ Հայրապետքն ինկաւ ի նմայ:

Եւ ի ժամանելն առ այզը ի միջանկեալ որմոյն եկեղեցւոյ, կից ընդ սրբոյ աւագանի մկրտութեան, Եւ ի զոդ պատռուանի, որպէս իրրու զերեղման, իսկ ի մարմարօնեայ քարէ կազմեալ, ընդ մեծաւ Հանդէսիւ ամփուփելով ի թւոյն 1200 (1751) երրորդի Հայոց ուխտառեղի Հաստատեցաւ եւ տեղի խնդիւնաց փափաղողաց առ անդանօր Եւ զյիշատակութիւն եւս քանդզրեալ երեւիւր ի մերայ գերեզմանին սրբոց ըրջապատեալ պարզապէս, իսկ արդ թէեւ ընդ եկեղեցեաւ պասկեցան երջանիկքն այսօր, սակայն պատկանաւոր յարմարեալ էր եթէ մի ոմն մարգարէանայր առ վասն յատագոյի նպատակ նոցին սրբոց նշխարաց, որ զկնի 120 երրորդի ամաց յետ, իրու զի որպէս Հարեն ըցչուիւն եւ ցրուին զոչխարս նորայ Հանդունանման, որ ի 1320 (1871) թւոյն Հայոց, Եւ ի ամսեանն Մարտի, աղարտեալ յատակելով զեկեղեցին եւ տեղագերծ արարին զարբոց նշխարքն ընդ նմին եւ ոչ ոք սպացաւ առ վասն նոցին, ընաւ ոք երբէք մինչ ի սպառ եւ ի թւոյն կառուցմանէ սուրբ եկեղեցւոյն մինչ

յարդ, առաւել քան գ153 ամ պարծիկն մերազնեաց ոչ եղեւ, սրում զրկուեցաք ի չնորհրաշխութենէ նորին ընդ ամենայն:

Եւ ապայ ի վերյիշեալ սրբոց նշխարաց առ մեղ չնորհ ընծայեցման ազագաւ ուստի եւ ի յօրէ յայնմանէ տեղոյն եկեղեցւոյ ընդ ժողովրդով հանգերձ թեմական կախումն որպէս թէ առ սրբոյ կիմիածնայ տիմսույն կոչեցաւ առ ժամանակ մի:

Թէեւ վերյիշեալ առ վասն չորից նշխարացն սրբոց ըստ յատկութեան անուանց սակաւ ինչ ներբողիւ ծանուցաւ, սակայն այլ եւս արկաթեայ շղթայ մի կայր ընդ ի ներ պատուհանի, յատուկ պարունակեալ ընդ նորբոք ի կից գերեզմանի սրբոց: Սայ եւս էր ոմն ի ընէ գտտերաց փափաղաւանիցն Քաղղէացւոց Մարմըսքինթայ անուն յորչորչեալ, որում ի հին աւուրց ի Պարսկաստանի զերի ձեռաւեկալ ածեն առ ի նինուվէ քաղաքն եւ հրաւէր առնեն նմայ տաճկութեան եւ ոչ հաճեալ համոզի բազում տանջանօք լրկեն զնայ յերկար ժամանակ, շղթայիւք կապեալ ի տուիթեան կոչկոճեն սակայն ի զիշերի հրեշտակին Աստուծոյ զայ եւ արձակէ զզդթայսն յոտից նորին, եւ ի լուսանալ առաօտու, զան եւ զինուրբն տանջելըոյ եւ զշղթայն ի բաց դասնեն, եւ զինի բազում շարշարանաց անձն իւր ի փառս հաւատի ընծայելով, հեղեալ զարիւն իւր եւ զառակից լինի ընդ այլ սրբոցն կուսանաց: Եւ յորմէ հետէ մինչդեռ տակաւին Կոկ Նաղարեան եկեղեցին մեր ընդ ի ձեռս փափաղաւանիցն էր եւ յայնը դարոյն նորայ ածեալ էին նորին սրբոց շղթայից մասն մի կցորդեալ ընդ առ շղթայիւք բարդեալ եկեալ էին ի զող եկեղեցւոյն, առ սակս ուխտի, որում եւ մեք եւս պարուն(ա)կելով զնայ ընդ չորից նշխարսն սրբոց ի պատուհանի ուխտատեղուոյն, առ եւս ընդ ամենակար զօրութեամբն Քրիստոսի, եւ ընդ չորից նշխարաց օժանդակութեամբն սրբոց բազում սքանչելի նշանօք, բժշկութիւն բաշխէին առ դիւահար, հիւանդ եւ ախտածէտաց, այնոցիկ յորոց ոյք լուսով եւ ջերմենուանտ[դ] հաւատով դիմէին առ վերին ուխտին սրբոց: Այլեւ մանաւանդ եւս առաւել բարեթ[ով]աշտ լինէին, եթէ ոք ի միում սրբաշունչ[չ] քահանայի դիպեալ, եւ ընդ նոցին սրբութեամբ բժշկութեան Աւետարան եւ Նարեկ ընթերձ[ց]մամբն անշուշտ անժխտելի զօրութեամբն իսկ ի վայրկեան փառատուէին բառ խնդրանաց իւրեանց, արդարեւ տօնելի ուխտատեղի էր մայր մեր սուրբ եկեղեցին ընդ մասամբն սրբոց եւ եւս զկենատու խաչափայտեաւն իւրով, զոր յատուկ պարունակեալ կայր ընդ ի ծոց ձուլեալ արծաթեայ խաչի:

Թէեւ զոյզն յիշեցաւ առ սակս սքանչելագործութենէ սուրբ եկեղեցւոյն, որպէս եւ քանի քանիցոն իսկ ականատես ևմ լեալ սրում եւ արդէն իսկ եւս կան ի ներկայի ի քրիստոնէիցն յայլում ազգէ անցեալ աւուրբք, մանաւանդ եւ ի մահմէտական ազգէ, զոր վիկայ են առ վասն ճշմարտութեան բանին խմայ, զի եւ ի յայնմ դարւոյն բազումք դիմէին, մամ եւ ձիթով եւ ընծայիւք, առ ուխտի եւ կատարեր զուբան եւ զինդրուածն նոցին, եւ բահանայքն եւս Նարեկ, Աւետարան կարդալոյ և ընդ ժամկոչսն շահուելով և բարձրահամբաւ լինէր սքանչելագործութիւնն եկեղեցւոյ եւ պարծանս եւս ազգին մերոյ:

### ՃԱՌ ԱՌԻԹ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԵԿԵՂԵՑԻՈՑՆ ՇՈՐՃԱՑԻ\*

Իսկ ի վեր անդր յիշեայ սուրբ Աստուածամօր եկեղեցւոյ անդին զան-

\* Յապահեցինք սրբնից առաջ եկած երկու գլուխները, որոնցից առաջինը վիքարի բում էր քրիստոնէական այլ յարանուանութեանց կողմէց եկած վնասներին եւ հրանց մեղսակից խօսայ թաննուշին (լ. Մ.):

ձուց, որում ընդ նոցին յատկացեալ կենսատու խաչափայտն զոր պարունակեալ կայր ի ծոց արծաթեայ ձուլեալ խաչոյն, որ ի յաւուրցն հանգիստուոր առափարսոթեանցն խաչի ըստ կանխասովորութեան մերում ծիսի, ընդ առաջ առնոյն բաղմացնելով ուխտէաք:

Տարարապատապէս ի թւոյն 1280 (1831) տումարին Հայոց, և կրկնակի 81 և 83 երրորդում, առարածեալ զերստին կրկնեալ, անընդ հատ սաստիկ մահարաժամ անկանելւոյն առ Բաղդատ եւ ի նահանգացն նորին խողիսողելոյի ընդ տեղոյս բաղմաթիւ անձանց, ուստի եւ մերազնեաց թէմական տեղոյս տէր Յ (ովհաննէս) եւ տէր Գ. քահանային ի կենաց փոխեալ բառ այնմ թարց հովուաց կարօտեալ կայրին տեղոյս ժողովուրզն ընդ եկեղեցեաւ հանդերձ. ուստի զմայն զուժի հրատարակելով յայնժամ սկսեաց անդաստիկան, թափառեալ քահանայից, զայ որպէս մժես, եւ կեղեքել զժողովուրզն, ընդ եկեղեցեալ ի սպառ, յորոց ոմանց ի Պարսից, Համազան քաղաքէ եկելոց, լոկ եւ եթ անուամբ քահանայ յորջորջեալք, սակայն հեռի քահանայական կարգէ, զայլք էին եւ աւազակք եւ այլ մի ոմն ի նոցունց համազանցի տէր Յ (ովհաննէս) տէր Յ (ովհաննիս) եան զոր պարապլոււի էր Համազանայ Քեշիչխանի կախարզողործաց, եւ այս էր Թարրեկուոյ Արպան Միրզայի կենաց զրաւման եւ առ վասն նորին խուարեալ հոգուոյն յատուկ պատարազ մատուցեալ եւ ի պատարազի յիշատակող անուն փծկոյն:

Արդ ունեմ ի սիրո եւ կոկորդի զրեւոյ շատ բան, սակայն որի Յ (Յ) անգօր է միտոնդամայն, որ եւ իցէ իսկ այժմ ի բաց թողում ընդդէմ օրինաց եկեղեցւոյ, վարչութեանց բացատրել զաղափար նոցին թոյլ տոմ այժմ առ վասն շխտփոնելոյ զուրը եւ զցանկալի ճառ շինութեան եկեղեցւոյն:

Եւ ի հոյութեան սոցին յարժամ մահն սաստկան այր եւ զահէ երկիւզի չորկոնիի եւ ի սիրոյ կենցազոյն մարմնւոյ, խոյո առեւեալ ընդ օտար պղպաց տան, զաղթիւք պահուելով, զժողովուրզն ի մատակարարութենէ զրկելով աներեւութեանային, եւ ի խաղաղութեան արտաք ելեալ երեւէին ընդ կեղծ խորդութեամբ վարուելով, յետ զինի լիալիր յզիմանալոյն ի բաց թողեալ զժողովուրզն առ այդր, եւ չուս առեալ սլանալով, չողան առ զիւրեանդ ընակործն ի յերկիրն Համազան, եւ տեղոյս ժողովուրզն այսր անփոյթ յեալ, եւ անձնազիր վերատեսութիւն չըլուս եկեղեցւոյն այնմ, ուստի եւ կայր եկեղեցին, մենացեալ ընդ սպառ անօթիւր առ բնդ ի ձեռս յուսոյն թափառականաց եւ իրաւանց նոցին: Եւ ընդ յայնմ աւուրս, մինչդեռ տակաւին տէր Յ. տէր Յ. եանն կայր ի պաշտօնի քահանայութեան առ այդր, ահա եւ անդրէն մի ոմն ի Համազանէ տէր Օ. Ամիրխանեանն եկին եւ ընակեցաւ ի միհակի այդր, եւ զինի յետ չուելուոյն զուր Յ. տէր Յ. եանն սատէն, որոյ յաւուր միու մի տօնախմբութեան Վարպայ Խաչի, որպէս ըստ նախնի ծիսի եկեղեցւոյն, յամի, յամի օրեն էր յանուրսն հանգիսի թէմական քահանային մեր անշուշա բաղմացնէին զուրը նշանն ախտելուոյ. յորժամ իրեւու մերձեցաւ տէր Օ. քահանայն բաղմացնելոյ, լոկ եթ զտղարկ եպիս զարծաթեայ խաչն միայն, զի ոչ զոյր զուրը նշանն զոր պարունակեալ կայր ի ծոց նորին, որում եւ յալայ հետոցանեալ սուուդելով, բացերեւակի զուշակեալ իրազէտ եղին, զոր տէր Յ. տէր Յ. եանն յափշտակեալ տարեալ էր ընդ իր Համազան եւ ոչ ոք եզեւ ի մի յոզդրդոց աստի հոգացող, վասն նորին հետազոտիչ առ յեսու զարձուց (ա)նելուոյն ջանայր, ուստի եւ մեք եւս զլիկուցաք ի չնորչարաշի ուխտէ նորին մինչ ցայսօր:

Դարձեալ եւ ի նոյն թւոցն ի վերջիշեալ տէր Վ. Վանեցին, ղննեալ

զգացաւ տեղոյս եղելոց թուրութիւն եւ եկեղեցին անտիբունջ զոլով ժամաբար քահանայից արծաթեալ սաղաւարթն, որում 100 զուան դինն էր, այն եւս նոյ բաժնակալ լեալ առեալ զիւր բաժինն զողացաւ եւ չուս առեալ զնաց առ զերկիրն իւր դի եւ իցէ : Արդ առ բառ անկարզ վարուց ազագաւ նոցին արդէն անդին մի զիւտոյ արժանանալոց եմք առ յապատայն :

Չուսկ յետոյ զմեր ներկայի տարապարման տուայտեալ զիճակն իսկ զննեալով տպաւորագոյն ըստ նմին հանգունակ որպէսզի հովիւն հարեալ, եւ զոշխարին ցրուեալ, միջոց տասն եւ փեց ամ, սոյն զունակ ի մէջ զառն ողորմելի վիճակի զոլով, ուստի ի ժամանակի տեղոյս բարձրագոյն Անդզեւոյ ուշրութեան վէս կօնսէ աղայ իւ(ան?) Մկրտիչ Անաչիկեան, Հետազօտեալ յորդորմամբ, զնոյն մեր վիճակն զիդելով, յայնժամ առ հասարակ մէրապինեաց ընդ Հաճութեամբ, բողոքեալ զիմեցաք առ Կ. Պօլիս ի պատրիարքութեան տեսան Մատթէոսի, զոր յապագայ զերածարեալ Աստուածքնտիր կաթողիկոսին ամենայն Հայոց, նորին խնամագու զմութեան զիմեալ խնդրելով ի սրբութենէ նորին, զի հոգեւոր հովիւն եւս առաջնորդ մի առաքեացէ վասն մեր, եւ նորին վեհափառութիւն զիւր Հայրագութ սիրով զիշեալ ի խնդրի մեր աղերսարկուաց, եւ զիւր հոգեւոր որդի, եւ ձևոնասուն աշակերտն վեհափառի չնորհեաց առ մեզ հովիւր արգեամբ եւ արժանաւոր կոֆման, տեսան տէր Մեռուիր ծայրագոյն վարդապէտն, երիտասարդ հասակաւ, բնիկ պօլսեցի, Հանդ(Ե)րձ օրհնութեան կոնտակաւ եւ զարգունական Հրովարտական, զոր ի Բրուոյն 1848 փրկչական, եւ ամսեանն Մարտի, ամբողջապէս ժամանեաց առ մեղ, եւ հաստատեաց աթոռն իւր առաջնորդական առ այդր: Եւ զրաբեյշատուկ հովիւն, անդադար ջանայր վասն իւր աղջի հոգեւոյ եւ մարմնուոյ պայծառ յառաջադիմութեան, մանաւանդ եւ ի պիտոյիցն առ յատենոյն տէրութենէ, եւ եւս ի մէջ այլ ընդ օտար զանազան աղջաց, բարձրաշուք էր արարեալ ազգին մեր, եւ իրրեւ այլ ազգին տեսին, նորին սրբութեան փառաւոր ահարկու եւ բաց արտօնութիւն նորին: յայնժամ ի զեկ նեղութեան իւրեանց կարօտեալք խոնարհելով զիմեալ զային առ սպաս սրբութենէ նորին պաշտամնելոյ: նայ եւս օժանդակելոյ դնայր եւ խոյէր ի տէրութենէ զիապանս նոցայ, բառ ցոնկութեան սրտի իւրեանց:

Եւ որովհեաւ զմեր առաքենաջան Հայրն, զիւր բնդարոյա բարարն յաճախտաքս պատրաստեր առ սակա սակաւաթիւ հօմին իւրոյ, յերբ տեսաւ տեղոյս ժողովուրդն Հարիւրաւոր ամաց Հետէ մին փոքրիկ եկեղեցի մի ունելով, եւ ըստ մեծի մասն բնակութեան Հայոց, Տօրմայի թաղին բնակեալք չառ Հետէ զոլով, որ թէպէտ ծերը եւ ջերմուանդ հաստակաւորք, յատանին միարան սակայն թիկին եւ թօշին աշխատանօր ի ճանապարհի, մանաւանդ ի Հանդիսաւոր աւուրց, թէեւ նոցին միջակահասակ եւ մանկունքն, այլ ազգեաց խ(Փ)ուլուն յերթեկութեան ժամանակի, տեսակ—տեսակ տանջան կրէին, ուստի ջան ի կուրծս եղեալ ի 1849 թւոյ մարդեզութեան, եւ ամսեանն նայեմբերի, որպէս հարկն էր առաքենալ թեան նորայ, բարգամիջոց ճանապարհն Պօլոյ, ամենայն յօժարութեամբ չողաւ անձամբ եւ չնորհիւ նորին բարձր սրբութեան Տևառն Յակոբասի, ազգաւէր պատրիարքի, եւ պատուելի մէրազնեաց տեղոյն, արքունական Հրովարտակ հանեալ, սակա ի վազուց Հետէ, ի թաղին Տօրմայի կալուածն եկեղեցի կառուցանելոյ եւ սակա միջոցաւ, ընդ Հրովարտակաւն եկն ի Պօլսոյ զարձ արար առ մեզ, եւ ամբողջապէս ժամանելոյն առ այդր, ժրաշանն մեր չուտափոյթ հուպ լեալ ձեռնմուի եղեւ, առ վասն կառուցման եկեղեցոյն անընդմիջապէս:

Աղէ՝ սակա հարկաւոր ծախուց, ժողովրդոց կացութիւնն նայելով,

թէեւ ոչ վստահիւր ձեռնամուխ լինելն այնպիսի ընդարձակ շինութեան մէծածախ դրամէոյ, սակայն մասն ինչ ի վաղուցհետէ յոյս կայք, հանգուցեալ մահանեսի Մեսրոպի մահամեսի Աղէքսանդրեանց ընդ կտակաւ երեւելի զոմմարոյ միոյ, այլ եւս ի կենդանութեան նորին ժառանգաց, յատուկ եւս խոստմամբ քաջալերէին եւ եւս քանի մի հոգեսիրաց խոստանալով, ուստի եւ վրաստահանալ, ընդարտյա եռանդապին ջանիւր, աստուածային չնորհաց օժանդակութեամբ, ձեռն ձգտեալ սիրայի շինութեան եկեղեցւոյ, ամբական զրութեամբ չքնազատիս եւ զեղեցկակազմ հոյակապ, հաստակառյց հիմունքն սկսաւ արկանել, որ եւ ի սուլ ժամանակի, տասնեւութին ամսոց, իւր տն(ր)նկճելի ճգամբ, եւ քրտնաթոր աշխատանօք կատարելազործեաց եւ օծման հանդեան եւս 21 Դեկտեմբերի 1852 թւոյն ժարդեզութեան փրկչի, դիշերային հոկողութեամբ սկսելով ամենազեղցիկ կառավարութեամբ վճարելով, եւ յառաւօտեան մատուցմամբ փրկարար սուրբ խորհրդոյ, որբեաց եւ մաքրեաց տաճար երկրագելի սուրբ անուան Ամենասուրբ երրորդութեան, որպէս յիշատարան շինութեան ժարմարօնեայ քարի վերայ փորադրեալ կայ աւադ դրան նոյն սուրբ տաճարի, որում եւ այժմ խորհրդարար դէմ յանդիման սրդասեսիլ տապանին քարոզէ հանդիպողաց<sup>9</sup>:

### ՅՈՒՅՈՒԿ

ՍԿԱՆԱԼ Ի ԾՆՆԴԵՆՔ ՇԵԽ ՄԱՀՄԵԴԻ ԸՆԴ  
ԱՄԵՆԱՅՆ ԻՇԽԱՆՈՒԹԻՒՆ ԵՒ ՍՊԱՍՈՒՄ ՆՈՐԻՆ  
ԸՆԴԱԿԻՑ ԸՆՏԱՆԵՕՔ ՂԱՏ ԹԻՌՅՆ ՀԱՅՈՅ

Հայոց թիւ		Փրկչական
10	561	Մշանելին մօրէ, եւ ոչ ի հօրէ, ի զաւառն Մաքքայի:
18	—	Ամաց հասակի զրուեցաւ ընդ կնոջ տեսան խրոյ:
22	—	Ամս փարթամացաւ ընդ հօր իշխանութեամբ եւ ի բուռասներրորդում կենաց ձևնարկեաց ժարգարէութեան:
—	—	Ամս տեւեաց ժարգարէութիւն ի Մաքքայ զաւառի:
10	—	Ասո ցուցակի Առաքել պատմագրի ի վաթսուներորդի թւոյն Հայոց երեւեցաւ ի Մադինէ:
60	611	Ամս առաջարկան իշխանութիւն վարեաց ի Մա-
13	—	գինայ եւ ընդ արձաւ զրաւեցաւ հողին եւ զետեղեցաւ անզ :
73	624	Թւոյն Հետ զնորին եղեւ զահաւորապետ՝ աջորդ Արուբաքը փոխանակ զահոյն եւ կոչեցաւ խալիֆայ եւ շահ ամս ընդ նորին իշխանութեամբ մէկանքն(?) ամբունաց զերկիրն Դամասկոսի, եւ ընդ սակաւ ժամանակաւ զրաւեցաւ ի կենաց եւ զահաւորեալ իշխաց առիւծ Օժարն :

\* Այս մասին հետեւում են առաջնորդի «Մահմուտ» եւ փառաւոր յուղարկաւորութեան եւ այլ նկարագրութիւններ. «Տրաունչ բանակիրի ուժեմնեա խորագրով մի ժերուած, ինչպէս եւ Բանի Արաւեանց եինք հարիւր տարուայ իշխանութիւնը Բաղդասում, որոնք կը բատակին (լ. Ա.):

- 10½ — Ամ եւս ըն գ հզօր զօրութեամբ սայ իշխել եւ զրատեցաւ կեանքն, եւ սոքայ որք իշխեցին ընդ Մահմէջի ի մի տահմէ էին. եւ Բնի Հաշըմի յորջորջիւր աղդ նոցին, որում սպառեալ եւ Ծնծեցաւ անոն աղդի նոցին, եւ Եկացիսլիֆայութեան զահն առ վասն աղդի Բնի Ռոմմիէյի, որում էր Օսման՝ առենագպիրն Շեխ Մահմէջի:
- 12 — Ամ եւս Օսմանի ի Դամասկոս զահաւորեալ եւ սպառեցան:
- 98 — Ամ եղեւ ըստ պատմութեան Առաքել պատմաղը:
- 59 — Ամ եղեւ իշխանութիւն Բնի Ռոմմիէյի աղդի, որք էին Մըրաւիի եւ Ժառանցն Եղիդ եւ Մըրաւլանն ի Դամասկոս, որում սոքայ սպառեալ Հատին սերն<sup>1</sup> Ալիյի:
- 157 708 Յույսի թւոյն եւս Հատոււ սերն Բնի Ռոմմիէյի եւ սպառեցան:
- 157 708 Եւ ի յայսմ թւոյն, զան սպատման Հաշըմեանց եւ Բընի Ռոմմիէյի սերունդ ամենայն, ուստի անդրէն եղեւ ի վիճակի Բնի Արագասեանց, որում ի սերունդէ Նախաչօրն Շեխ Մահմէջի, Արդլ Մըրթէպի անդրանիկ Արպոտ որդուոյ սերացեալ զոյդ եղբարք որոց անդրանիկն էր Ահմազլ Սաֆֆահ եւ զիրտասեր նորին Մանսուս զաւանքոյն վիճակեցաւ զզահաւորութիւն աջորդական խայլիքութեան իշխանութիւն, որում ամս Երեք Ահմազը Սաֆֆահն իշխեաց, առ ընդ սահմանն Բարեկօնի Քուֆայ յորջորջելոյն, եւ յանկարծագէպ սպառեն կենաց եւ զկրոսերն նորին Մանսուս Ժառանդեալ զիսլիֆայութեան զահոյն:
- 160 711 Թւոյն նատաւ Մանսուսն ի Խալիֆայութեան զահոյն: Մակայն ի զզածմանէ սզոյն Եղբօր իւրոյ չուս տռեալ ի Քուֆայի յաթոռէ եկն եւ բնակեաց սոս, ի յանտառի դեմափոյն Ասիւոյ, որում այժմ յորջորջեալ կոչի Բաղգազ եւ սոքայ 550 ամս իշխելով՝
- 710 1261 Թւոյն եկն Զինկիդ Հալաքուխանն խողխողելով բընծինջ արարեալ եւ Հատու զսերունդն Բնի Արագասի եւս, եւ իշխանութիւն եկաց առ Օսմանցոյ թագաւորութեան: Եւ զինի Հալածման Հալաքուխանի, 274 ամ երկիրն Բաղգատուոյ ամայի կելով, ուստի եւ Պարուցիքն տիրապիտեալ վայելեցին, մինչեւ ի բարդաւաճիրն Օսմանցոց, որում
- 984 1535 Թւոյն եկն Սուլթան Սուլէյման Արքայն եւ տիր(ա) սկետեաց զերկիրն եւ Ելաց ընդ իշխանութեամբ Օսմանցոց մինչեւ ցայսօր<sup>2</sup>:

<sup>1</sup> Աերունին:<sup>2</sup> «Մինչեւ այսօր»ը վերաբերում է 1872 քուին:

## Յ Ա Խ Ց Ա Կ

Ի ԲՆԵ ԹԱԳԱԽՈՐՈՒԹԻՒՆՆ ՕՍՄԱՆՑԻՈՅ  
ՄԻՒԶ Ի ՍՈՒԼԹԱՆ ՄՈՒՐԱԴ ԱՐՔԱՅԻ  
ՊՈԼՍԻՈՅ

- |      |  |
|------|--|
| 681  | 1232      Յորմէ Հետէ այնինչ զեռ, զոր մինչ Բնի Արօղականքըն իշխակին, սրում և էր 681 (1232) թւոյն Հայոց, յարեւու ամն Օսմանջուկ անուն, որպէս ելուզակ բնող պարոնայոն տառն եւ մին ամ ճակատելով, փոքր փոքր մհծանալով տիրեաց Բուրսայ քաղաքն եւ ի թւոյն                     |
| 692  | 1243      Եղեւ սկիզբն թագաւորութեան Օսմանցւոյ եւ Օսմանջուկին թագաւորեաց ի Բուրսա ամս 58:   |
| 750  | 1301      Թւոյն թագաւորեաց Օրխան որդի նորին ամս 29:  |
| 779  | 1330      Թւոյն թագաւորեաց առաջներորդ Մուրազն ամս 59:  |
| 837  | 1388      Թւոյն թագաւորեաց իլղրում Պայազիդն ամս 14 որում թէ յմուր Լանկն ձերբակեալ բնդիւր ի մէջ արկաթեայ դաֆասի <sup>3</sup> եղեալ չըջակայէր ամս 14:  |
| 851  | 1402      Թւոյն Պայազիդի որդի Մահմադն թագաւորեաց ամըս 19:  |
| 870  | 1421      Թւոյն թագաւորեաց որդի նորին Երկրորդ Մուրազն ամս 29:  |
| 899  | 1450      Թւոյն թագաւորի(ա)ց Ֆաթըւ Սուլթան Մահմադըն Երեք ամ ի Բուրսայ եւ ի 902 (1453) թւոյն տիրապետեաց կոստ. Պօլիսն ի ձեռ(ա)ց Մանուկ թագաւորի յունաց եւ 28 ամ եւս թագաւորեաց ի Պօլիս եւ զրաւցաւ ամ 31:   |
| 930  | 1481      Թւոյն թագաւորէ(ա)ց որդի նորին Պայազիդն ամըս 31:  |
| 961  | 1512      Թւոյն Աէլիմն սպան դհայր իւր եւ թագաւորեաց ամ 9, զսայ առեն զաւակ էր Հրէյու, քանզի Հայրն անզաւակ էր, եւ մայրն ծնաւ աղջիկ եւ ջնուզ կին մի ծնաւ տպայ: Գանձիւր թագուհին Հաւանեցոյց եւ փոխեաց դպոջիկ բնդ տղային, եւ անուանեցին զնայ Աէլիմ: Այս է պատճառն բանի: |
| 979  | 1521      Թւոյն թագաւորեաց Սուլթան Սուլէյմանիսան Արքոյն:   |
| 984  | 1535      Թւոյն արշաւառայր Եկն եւ տիրապետեաց 274 ամաց Հետէ, զերացԵալ Բաղ(զա)տաւոյ Երկիրն ազատեաց, Եւս եւ ընդ նմին Հա(ն)գունակ, բազում յաղթութիւն արարեալ ամս 45:   |
| 1015 | 1566      Թւոյն թագաւորեաց ժառանգ նորին այքյն <sup>4</sup> Աէլիմ ամս 9:  |
| 1054 | 1605      Թւոյն թագաւորեաց Սուլթան Ահմադիսանն ամս 14:  |

3 Պաֆաս = Պանդակ:

4 Թիրեաս՝ արքայազն:

- 1024            1575            Թւոյն թագաւորեաց Երբորդական Սուլթան Մու-  
րադն ամս 20 :
- 1044            1595            Թւոյն թագաւորեաց Երբորդ Մահմադխան արքայն  
ամս 10 :
- 1067            1618            — ուժն Սուլթան Ահմադն զրաւեցաւ և իրը Երեք  
ամիս Սուլթան Ահմադի եղրօր Մաթաֆային նստուցին,  
տարու բան գործի իշխանքն ընկեցին զնայ և բերին Ահ-  
մադի որդի Օսմանին 14 ամաց Հասակի նստուցին, և  
Օսմանն իրեւ նստաւ չորս ամ անդադար Ենկիշարիքն  
խողխոզելով, բայ այնմ յարեան և Ենկիշարիքն եւս,  
սպանին զՕսմանն եւ գարձեալ նստուցին զՄաստաֆայն,  
իրեւ սարի և կէս և գարձեալ զերուցին զնայ, և բե-  
րին Օսմանի որդի Լօթի ամաց տղայութեան Հասակի  
թագ եղեաւ ի զահ աթոռի :
- 1072            1623            Թւոյն Օգոստոս 31 նստուցին չորբորդ Սուլթան  
Մուրադն եւ ի յայսմ միջոցի թագաւորն մանուկ զուով,  
անդրէն, և Շահ Արաբան պատեհ ժամանակ պարապ  
դաւել արշաւասոյր Եկն և տիրապետեաց զերկիրն Բաղ-  
դաւոյր, ի ձեռաց Բէքիր Ազայի սուլաւոյ. և յիշեալ  
Սուլթան Մուրադն ընդ մանկութեամբն զգօն քաջու-  
թեամբ, մարեր զթագաւորութիւն բարեսէս, յորժամ  
արրունս հասա բազում երկիրս արհանեղութեամբ տիր-  
եալ քաջամարտ յաղթութեամբ :
- 1087            1638            Եւ որում յայսմ թւոյն, յաւ(ու)րն Շահ Սէֆի զեր-  
կիրն Բ(ա)զզ(ա)տոյ ի զերութենէ յետս տիրեաց :
- 1087            1638            Որում որ յայսմ թւոյն Բազզ(ա)տոյ Աստուածա-  
մօր կոչեցեալ Եկեղեցին, Սուլթան Մուրադխան ար-  
քայն, ի զանձուց իւր, կառոյց առ սակու մերում Հայ-  
ուլլի(ա)զնեաց ազդի, միջուրդ աշխատանօքն Կոկ Նազա-  
րի :
- 1089            1640            Թւոյն Սուլթան Մուր(ա)զն կնքեաց զկեան իւր ի 24  
ամաց Հասակի և ընդ թագաւորութիւն տեւեաց ամս 17 :

Արդ Երեւանէ Շեխ Մահմէդի ընդ ամենայն ամք  
իշխանութիւնն խալիքայիւր նորին բովանդակեաց 650 :

Եւ Օսմանցոց թագաւորութիւն, Օսմանջուկ մինչ  
Սուլթան Մուրատն չորբորդ եղեւ ամս 400 :

L. Գ. ՄԻՒԱՍԵԱՅ

Նոր Զուղա

(Ծար. 2)